

## ՆՈՐԻՆ Ս. ՕՇՈՒԹԻՒՆ ՎԱԶԳԵՆ Ա. ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՑ

### ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՀՈՌՄ

#### ԺԱՄՄԱՆՈՒՄ ՀՈՌՄ

Ամենայն Հայոց Հայրապետի պատմական և աննախընթաց այցելութիւնը Հռոմէական Եկեղեցիի Սրբազնն Քահանայապետին սկսաւ Մայիս 8-ին, երբ Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբին մաս կազմող Երուսաղէմի եւ Կ. Պոլոսյ Սրբազնն Պատրիարքները, արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները ժողովի և էջոնարարո Տա Վինչին օդակայանը: Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբի անդամները դիմաւորելու համար ժամանակին առաջ օդակայան եկած էին Վատիկանի պաշտօնական ներկայացուցիչները եւ աշխարհի գանձագան կողմերէն Հոռոմ հասած Հայ հաւատացեալներու հոծ բազմութիւն մը:

Հռոմէական Եկեղեցիի պաշտօնական ներկայացուցիչներն էին «Քրիստոնէական Միութիւն Յառաջացնող Քարտուզարութեան» Նախարար Կարտինալ Ռեֆլիպրանասուը, Վատիկանի Քարտուզարութեան Նիսին ի տեղակալ Պենելի Արքեպիսկոպոսը, Վատիկանի Հանրային գործերու վարիչ Քատարովի Արքեպիսկոպոսը, Կարտինալ Աղաճանեանը փոխարքինող Հայ Կաթոլիկ Համայնքի Պատրիարք Խնասութիոն Պետրոս Պաթանեանը, Փարիզի Հայ Կաթողիկ Համայնքի Հոգեւոր Գերը Կարապետ Եպս. Ամստունին, Հռոմի Լեռնեան Վարժարանի Ծեսուէ Հայր Ներսէ Սեթեանը, Վենետիկի Միիթարեան Միաբանութեան Հայրեր, Լեռնեան Վարժարանի առներ եւ բազմաթիւ այլ Հոգեւորականներ: Այս առթիւ հիւրաբար Հոռոմ կը գտնուէին նաև Գերշ. Տ. Բարգէն Եպս. Վարժաբանեանը՝ Ռւաչնկթընէն, Գերշ. Տ. Յակով Եպիսկոպոսը՝ Գանատայէն եւ Տ. Գամմիկ Քհնյ. Հայածնեամբ՝ Ամերիկայէն:

Վեհափառ Հայրապետի շքախումբին մաս կը կազմէին Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ. Տ. Եղիշ Արքեպս. Տէրտիքեանը, Կ. Պոլոսյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ. Տ. Ենոք Արքեպս. Գալուստեանը, Ս. Էջմիածնի Մայր Աթոռի Լուսաբարապետ Գերշ. Տ. Հայկազուն Արքեպս, Արքահամեանը, Արքեւտեան Եւրազայի Հայրապետական Պատուիրակ Գերշ. Տ. Սերորէ Արքեպս. Մանուկեանը, Անդիլիս Հայոց Հոգեւոր Առաջնորդ Գերշ. Տ. Պակ Արքեպս. Թումայեանը, Միացեալ Նահանգներու և Գանատայէ Հայոց Հոգեւոր Առաջնորդ Տ. Թորոմ Արքեպս. Մանուկեանը, Հարաւային Ամերիկայի Հայրապետական Պատուիրակ Գերշ. Տ. Բարգէն Արքեպս. Ապատեամերը, Խտալիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զգոն Եպս. Տէր-Յակոբեանը, Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Եպս. Ամէմեանը, Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոնէական Եկեղեցիներու Ազգային Խորհուրդի մօա Ամերիկահայ Թեմի ներկայացուցիչ Արք. Տ. Մամբրէ Քհնյ. Գուգուեանը, Ս. Գեղարդ Վանքի Վանահայր եւ Վեհափառ Հայրապետի Գաւաղանակիր Հոգէ. Տ. Նարեկ Վրդ. Շաքարեանը եւ Ս. Էջմի-

ածնի Մայր Աթոռին առընթեր Միջ-Եկեղեցական Յարարերութիւններու Բաժնի Ընդհանուր Քարտուղար Պրն. Պարգև Շահպաղեանը:

Օդակայանին մէջ Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին նաեւ Հայ թերթերու եւ օտար մամուլի բազմաթիւ թղթակիցներ, ձայնասփիւրի եւ հեռատեսիլի ընկերութեանց ներկայացուցիչներ, Փոթոթղթակիցներ եւ լուսակարիչներ:

Օդակայանի պաշտօնական հիւրերու յատկացուած յարկաբաժինին մէջ Վեհափառ Հայրապետը Հակիրճ յայտարարութիւն մը ըրաւ ներկաներուն եւ թղթակիցներուն՝ Հոոմ իր այցելութեան առնչութեամբ, ապա ոդակայան փութացած Հաւատացեալ ժողովուրդի խուռներած բազմութիւնը օրհնելէ ետք, խանդավառ ծափերու տարտիփ մը տակ ուղղուեցաւ դէպի ինքնաշարժ: Ն. Սուրբ Օծութեան եւ իր շքախումբի անդամներուն յատկացուած ինքնաշարժներու երկար շարանը ոստիկանական ջոկատի մը առաջնորդութեամբ ուղղուեցաւ դէպի բազար եւ Հանդիսասորապէս մուտք գործեց Վատիկանի Հնամեայ պատերէն ներս, ուր Վեհափառ Հայրապետը զիմաւորուեցաւ մուտքի մեծ դարպասին եւ ուղրաստոյտ ծառուղիներու երկու կողմերուն բարեւէ կեցած «Զուիցերիական» պահակ զիմուռներուն կողմէ:

### Դէղի ՎԱՍԻԿԱՆ

Իր պատմական այս այցելութեան առիթով Հայոց Վեհափառ Հայրապետին որպէս բնակավայր տրամադրուած էր Սուրբ Յովհաննէսի Հնամագորեան աշտարակը, որ կը գտնուի Վատիկանի գեղատեսիլ պարտէզներուն մէջ: Ան վերակառուուցած է Յովհաննէսի իջ Պապին կողմէ որպէս իր անձնական բնակավայր: Արեւելեան Ռողափառ Եկեղեցներու Տիեզերական Պատրիարք Նորին Սրբութիւն Աթենակորասու Հոոմի Սրբազն Պապին տուած իր այցելութեան ընթացքին բնակեցաւ այս չէնքին մէջ, իսկ այս առիթով տրամադրուեցաւ Ամենայն Հայոց Հայրապետին:

### Ա. ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ, Ս. ՊԵՏՐՈՍ

Ինքնաշարժներու շարանը հասնելով Ս. Յովհաննէս աշտարակի շրաբմուտքին, Վեհափառ Հայրապետը՝ յանուան Սրբազն Պապին զիմաւորեցին Գեր. ժագ Մարթէն Աքբեպիկուպուր եւ Նորին Գերազանցութիւն Մարդիկ Տոն Ճուկի Սակերտին: Կարճ զաղարէ մը ետք Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր շախումբի անդամներով եւ ոստիկաններու առաջնորդութեամբ ուղղուեցաւ դէպի Ս. Պետրոսի գեղակառոյց տաճարը, որու մուտքի մեծ դըրան առջեւ Նորին Սրբութիւնը պաշտօնապէս եւ Հանդիսաւոր կերպով դիմաւորուեցաւ տաճարի Աւագերէց Կարտինալ Մարելայի կողմէ, որ Վեհափառ Հայրապետի մուտքը Մայր Տաճար կ'ողջունէ բարի զարուստի հակիրճ ճառու մը: Ասպա Տաճարի եպիսկոպոսներն ու քահանայական դասու լրի ըղուատարուած, Հայ հոգեւորականներու կողմէ երկուող Հայրական հողեպարար շարականներու քաղցրաբուր հնչիւններուն տակ կ'առաջնորդէն Ազգին Հայրապետ նախ դէպի Սուրբ Հազորդութեան մատուռը, ապա՝ Սուրբ Կոյուի մատուռը եւ այնտեղէն՝ դէպի Խոստովաննքի խորանը, Սուրբ Պետրոսի

դամբարանը եւ հուսկ ուրեմն Տաճարի գետառայրից, ուր, գարերուա ընթացքին կատարուած պեղումներու ժամին գիտական մանրամասն բացատրուաթիւններ կու տան հնագէտ պատմաբաններ։ Խւրաքանչիւր մատրան առջեւ վեհափառ Հայրապետը կ'ազօթէր ։

### ՃԱՇԿԵՐՈՅԹ ԿԱՐՏԻՆԱԼ ԹԻՍՍԼՐԱՆԻ ԿՈՂՄԻ

Ապա Ամենայն Հայոց Հայրապետը նոյն շքախումբով վերագրեաւ իր ընակավայրը եւ քանի մը ժամերու հանգիստէ եռք օստիկաններու առաջնորդութեամբ եւ հետեւող ինքնաշարժներու երկար շարասիւնով ուղղուեցաւ Վատիկանի «Գոլոմպոս» հիւրանոցը, ուր Ս. Սինոդի նախագահ Կարուանալ Թիսսլրանի կողմէ ճաշկերոյթ մը կը տրուէր ի պատիւ Վեհափառ Կաթողիկոսին։ Ճաշկերոյթի ընթացքին, Կարտինալ Թիսսլրանին կը փոխարինէր Վատիկանի Պետական Քարտուղար Կարտինալ ժան Վիլսոն, առաջինին՝ Հըսուոմէն բացակայ գտնուելուն պատճառաւ։ Ներկայ էին Կարտինալ Ուկիլիպըրանասը, Ս. Գետրոս Տաճարի Աւազերէց Կարտինալ Մարելան, Վատիկանի նի հանրային գործերու վարչէ Քասարովի Արքեպիսկոպոսը, Արեւելեան կաթոլիկ Եկեղեցիներու Բաժանմունքի Ընդհանուր Վարչէ Պրինի Արքեպիսկոպոսը, Առաքելական Պալատի Վերատեսուչ ժառ Մարթէն Արքեպիսկոպոսը, Հայ Կաթոլիկ Համայնքի Պատրիարք Նորին Սրբութիւն Խոնատիոս Պաթանեանը եւ Քրիստոնեաններու Միութիւն Յառաջացնող Քարտուղարութեան բազմաթիւ վարչիներ ու պշխատակիցներ։ Ճաշկերոյթին կը մասնակցին նաեւ Վեհափառ Հայրապետի շքախումբի բոլոր անդամները։ Ճաշկերոյթի ընթացքին Հոռոմէական Կաթոլիկ Եկեղեցիի անունով Վեհափառ Հայրապետին ուղղուած բարի զալուստի ճառ մը կարստանէ Կարտինալ Ուկիլիպըրանասը՝ ողջանելով Հայրապետանեայց Եկեղեցիի գերազոյն պետին այցելութիւնը ի Հոռմ։ «Դուք Հոռմ ժամանած էք, կ'ըսէ Կարտինալ Ուկիլիպըրանս, Պոլոս Զ Սրբազն Պապին եւ Հոռոմէական Կաթոլիկ Եկեղեցիին բնիլու Հայրապետանեայց Եկեղեցիի ողջոյնը։ Հետապայ օրերաւ քնթացքին, Դուք բարի վկաները պիտի ըլլաք մեր անձեղ սիրոյն եւ ուրախութեան, և պիտի զգաք թէ ինչպիսի շերմ զգացումներով և երախտագիտութեամբ Հըսուոմի Եկեղեցին կ'ընդունի Զեզ։ Քրիստոսի անքաժամնելի Եկեղեցիի ոգեկան ժառանգութիւնը մեզ կը մզէ փորձելու բոլոր ճամբանները եւ փնտակալու բոլոր արդիւնաւէտ միջոցները՝ մեր միջեւ վերահաստատելու համար ամբողջական ժիրութիւնը, որպէսզի բոլոր միասին կարենանք բազում ատանաստներով եւ մտահոգաւթիւններով լեցուած մեր օրերու մարդերուն աւետել Քրիստոսի իսղազութիւնն ու, ուրախութիւնը։

Ի պատասխան բարի զալուստի ճառին, Վեհափառ Հայրապետը կ'արտասանէ հետեւեալ ճառը.

Սրբազն եղբայրներ,

«Երէ զեզուս մարգկան խօսիցիմ եւ գիրեշտակաց, եւ սէր ոչ ունիցիմ, եղէ եւ իրքի զարկինա որ հեշէ, կամ իրքի զծննդայս որ զօղամզնին։ Սէր ամենայնի տեսէ, ամենայնի հաւատայ, ամենայնի յուսայ, ամենայնի համբերէ։ Սէր ոչ երկէ անկամի» (Ա. Կարմը, Ժ 1-7)։

Մեր ազօթն է ոք Տէղը մեր ոփրու յեցնէ այսպիսի սիրով, այս օրե-

բուն մանաւանդ, երբ Սուրբ Գրական հեռու երկրք մը Հռոմ կու գաճիք Մեր քրիստոնէական ողջայնը քերելու եւ ողջագութառելու Ձեր մեծ Քահանայապետին՝ Ն. Ս. Պօղոս Զ Պապին եւ Ճեզի բոլորին հետ:

Մեր զերմագին իշան է որ այսպիսի սիրով միասներ ազօրեմն այս օրերուն, որպէսզի Աստուած Հաղցրութեամբ լսէ զմեզ եւ առաջնորդէ մեզ որ իր կամքը կատարենք երկրի վրայ, որ է ամրապնդումը քրիստոնէական տիեզերական եղբայրութեան, եւ աւելիին՝ ամրապնդումը համամարդկային եղբայրութեան, յաղըանակովը բարի կամեցոգութեան՝ մարդոց եւ ժողովուրդներու մշջու, բարոյական երանցայականներու լոյսին տակ: Այսպէս է որ, կը խորհիմիք Մենք, կրթայ ծագի մարդկային աշխարհի վրայ արեգուկը արդարութեան եւ խողագութեան, որուն համար ինքը Աստուած իր Միաձին նորդին առաքեց աշխարհ:

Հաւատուք առ Աստուած ամենամեռ վկան է մարդկային կեանքի բարայական հաւատարակշռութեան եւ իրաւ մարդասիրութեան:

Քրիստոս մեր նանապարհն է դէսի հշմարիտ խաղաղութիւն:

Հայատանեայց Առաքելական Եկեղեցին, որուն առաջին սպասաւարը ըլլալու կոչուած նեֆ Մենք, իր ամրող մատիրապետութեամբ և հաւատացնալ ժողովուրդով ի Խորեղդային Հայատան եւ ի սփիւս աշխարհի, երանինի է այսօր որ այսուղ կը գտնուի, նոր էց մը բանալու իր պատմութեան մէջ: Էց մը՝ որուն վրայ պիտի կարգանանք արձանագրել բարի վկայութիւնները մեր քրիստոնէական սիրոյն եւ Ճեզ մեծ Եկեղեցին հետ մեր գործակցութեան, արդի աշխարհը յուրզու հարցերու լուծման նանապարհին վրայ:

Եկած է ժամանակը, որպէսզի բայոր Եկեղեցները մօնենան իրարու եւ միասին ազօրեն, միասին ներշնչաւին, մէկը միւսով գօրանայ եւ միաւել գործեն Աստուածոյ փառքին եւ մարդու փառքին համար:

Մարդուն գիտութեան հանճարը մեր օրերուն երաշալի իրագործումներու կատարին հասաւ: Կը մնայ որ մարդուն բարոյական հանճարը եւս կարողանայ կատարել Արմատրանի քայլը: Մեզի կը բայի քէ առաւելապէս Քըրիստոսի Եկեղեցին է որ պիտի հասնի այդ քայլը կատարելու, իր Աւետարանի լոյսով բայոր Մշաշները նեղէելով:

Մեր հոգուոյն մէջ առաւել կ'անի ու կը պայծառանայ Մեր այս յոյսը, այսուղ, այս հոգին վրայ որ այնքան հարուստ է պատմական սուրբ յիշատակներով, քրիստոնէական վաւերական վկայութիւններով եւ ոգեկան անկործենիլ արծէքներով:

Ցանուած Հայատանեայց Եկեղեցոյ եւ Մեզ ըմկերացոց սուրբ հայրերուն, Ձեզի կը յայտնինք Մեր եղբայրական շնորհակալութիւնը Ձեր շատ սիրելի ընդունելութեան եւ Ձեր շատ բարի խօսքերուն համար:

Թող Աստուած օրինէ այս լուսաւոր օրը եւ արծանի ընել զմեզ իր որդիները կոչուելու: Ամէն:

**Ուշ երեկոյեան Վեհափառ Հայրապետը իր չքախումբով եւ ոստիկաններու ուղեկցութեամբ վերաբարձաւ իր բնակվայրը:**

**Ա. ՀԱՆԴԻՊՈՒՄ Ս. ՊԱՊԻ ԵՒ ՎԵՀ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻԶԵՒ**

**Ամէնայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ Հռոմէական Կաթոլիկ Եկեղեցիի Սրբազն Քահանայապետին պատմական համելիպումն ու ողջա-**

զուրումը տեղի ունեցաւ Շաբաթ, Մայիս 9, առաւտեան ժամը 10.30-ին, Վասիկանի հիմնարքի վարչութել Սան Տամարով պարագական շքեղ դաշլիճին մէջ, Հայ արքեպիսկոպոսներէ և եկեղեցականներէ, Կաթոլիկ կարտինալներէ և բարձրաստիճան Հոգեւորփականներէ կազմուած պատկանելիք թափօրին դանդաղ յառաջնադացումով եւ կրօնական հոգեգմայի մեղեդիներու հնչիւններուն տակ երկու հայրապետները ստամշորդուեցան Միքէլ Անձելոյի հոչակաւոր Սիկոթինեան մատուաք, եւ խորանին առջև բազմեցան իրենց գասերուն վըրայ: Աջակողմին դասին մէջ իրենց տեղերը գրաւեցին սրբագմն ծիրանաւորներն ու արքեպիսկոպոսները, իսկ ժախակողմեան դասին մէջ Վեհափառ Հայրապետի շքախումքի անդամները: Մասուուր լեցուն էր Հայ եւ օտար Հաւածացեալներու խուռու բազմութեամբ: Այս առթիւ Վատիկանի հողմէ յատիկալէս պատրաստուած էր արարողութիւններու բազմալեզուեան զըրքոյկ մը, գարդարուած հայկական հին մանրանկարչութեան գեղատիպ գունաւոր նմուշներով, որուն համաձայն կատարուեցաւ օրուան պաշտմունքը:

Վեհափառ Հայրապետը, յանուն Հայրենիքի եւ սփիւռքի համայն Հաւածացեալ Հայութեան, ողջունեց Հոռոմի Սրբագմն Քահանայապետը եւ կարգաց հետեւեալ ճառ:

### Զերդ Սրբութիւն,

Զեզի կու գամբ հեռու աշխարհէ մը, Սուրբ Գրական Արարատի երկին, Հայաստանէն, եւ սուրբ բաղաք իշմիածնէն, ծննդավայրը եւ բազմադարեան կեդրոնն Հայոց քրիստոնէական հաւատիքին:

Մենք Զեզի կու գամբ նաեւ ժամանակի հեռումներէն, քրիստոնէական վկայութեանց այնքան դարերու, իմշէան եղան դարերը Քրիստոսի քուազը-րութեան շրջանի: Հայ ժողովուրդին ու իր եկեղեցին կենդանի կը պահեն այդ վկայութիւնները, սկսեալ Ս. Թագելու և Ս. Բարբուզիմէռս առաքեալներու և Ս. Գրիգոր Լուսաւարչի ժամանակիներէն, որոնց հոգեւոր ժառանգութեանց վրայ խարիսխուած է Հայաստանայց Առաքելական եկեղեցին:

Պատմական դէմքերու եւ պայմաններու գարգացման յատուկ տրամաբանութեամբ մը, Հայ եկեղեցին և դարու կէտէն սկսեալ, հաւատադիմ ու անշարժ մնալով հանդերձ արեւելեան ուղղափառ վարդապետութեան եիմնական նշյառութիւններուն, ապրեցաւ ու զարգացաւ ինքնուրոյն նախարհով, ապային կենացքի սահմաններու մէջ, դարեր շարունակ Արեւելքի մէջ պաշտպանելով քրիստոնէութեան ու բողակակրութեան սահմանները՝ յանախ իր մարմնի հահատակութեան գենով:

Կու գամբ Զեզի, Սուրբ Քահանայապետ եւ եղբայր մեր ի Քրիստոս, բերելու մեր եկեղեցւոյ եւ Հայաստանի ու սփիւռքի մեր բռվանդակ ժողովուրդի յարգալիք ողջանի Զեր Սուրբ մեծ եկեղեցիներն, եւ շնորհներով լի Զեր անձին:

Այս պահուն, Մենք երջանիկ ենք քր մեր եկեղեցւոյ սիրոյ ողջայնը Զեզի քերելու համար, Մեզի հետ են այսուղ բարձրաստիճան հոգեւորական ներ Հայ եկեղեցւոյ Խուիրապետութեան՝ Երաւանական Հայոց Պատրիարքի՝ Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարքի՝ Տ. Շնորհէ Արքեպիսկոպոս եւ արքեպիսկոպուաներ, Եպիսկոպուսներ Հայաստանէն, Եւրաքայի Հայոց երկու պատմական Արքուները, առաջիմը կիմնաւած Ս. Թուրքիոյ Հայոց երկու պատմական Արքուները, առաջիմը կիմնաւած Ս. Ցակոր Զերեթեայ առաքեալի եւ Ս. Յակոբ Տետրաներայի վկայութեանց

վրայ, երկրարդի կազմակերպուած ԺԵ Դարսուն, ինչպէս եւ Տամն Կիլիկիոյ Կարպաղիկուակամ Արռող՝ եկմնուած նոյնպէս ԺԵ Դարսուն, Մայր Աքռա Ս. Էջմիածնի գլխաւորաթեատր կը կազմեն մէկ ու անբաժան Յօւիրապետուակամ մարմին, միեւմայն հոգեւոր առաքելութեամբ Հայ ժողովուրդի կեսամիմ մէջ, և այսօր, Ասունեայ օգնակամութեամբ, Հայաստանեայց Եկեղեցին իր Յօւիրապետուակամ Աքռամերավ եւ քեմերավ, քէ Խօրհրդային Հայաստան նի եւ քէ՝ արուսահմանի մէջ, կ'ասպիր վերաշինութեամ շրջան մը եռգեւոր եւ միւրական իմաստով։

Զեզի կու գամիք, իգեմերավ ջերմագին, որ մեր օրերու աշխարհին մէջ, յաղրականօրէն նոր ճանապարհ քացուի Աւետարամի լոյսի ճառագայթումի, սրան ի խնդիր Զեզր Սրբութիւնը կը տէմի այժման առառանձին սիրավ եւ այնքան իմաստու Վենակամութեամբ, շարաւանակելով երջամկայիշառակ Ցովհաննեւու իդ Պատի լոյս տեսիկով սկզբաւորուած գործը։

Եւ գուց չեմ սիխալիր, երէ այդ գործին մէջ կարեւարագեյթ նը-կասենէ Եկեղեցիներա միւրեան կենսագործման եւ աշխարհի խաղաղութեան ամրապնդման երամայակամները։

Հայաստանեայց Եկեղեցին երջամկի է մասնակցելու ՀԿումենիկ շարժման եւ բոյր Եկեղեցիներա հետ միանեղ յառաջ ընթանալու դէպի միւրիս Քրիստոսի սիրոյն մէջ, յենան իր ոգեկան բարձադարեան ժառանգութեան եւ իր նուրբապետուական կազմակերպութեան վրայ։

Մեր օրերու մարդկութիւնը, քերեւու աւելի քամ երբէք, կարիքը ունի ոգեկան հաւատարակշուրթեան եւ բարյական կարգապահութեան, որուն կը խորհին քէ կարաք են մեծ չափով մասսուն Եկեղեցիները, միացեալ ուժերավ, արդի աշխարհին լայն բաշխելով Աւետարամի լոյսը, ոչ ընդդէմ զիւտութեան, ոչ ընդդէմ ընկերային-քաղաքական այս կամ այս վարդապետութեան, այլ աննահանջ սիրով մը բոլոր մարդոց հանդէպ եւ խոր հաւատով եւ լաւատութեամբ դէպի մարդը, եւ գէպի անօր բարիին հանձնարու։

Թէեւ մեր օրերու կենսին մէջ շվտով կը դիսենէ դրսեւորումները անկարգ ու վատառողջ գոտումներու, ընկերային անարդարութիւններու, ազգամիջան ատելութիւններու, նոյնիսկ արիւանեղ պատերազմներ կը ցնցեն մեր խիճը, այնուանենայնի կը հաւատուի քէ այդ բոլոր գործ անման քերութիւններ են մարդկային կեսամի նոր գարգացումներու՝ դէպի ծնունդն ու կազմաւորումը ոգեկան եւ բարյական նոր հաւասարակշուրթեան մը, ժողովուրդներու համամարդկային եղբայրութեան նոր գիտակցութեան մը։

Մենք եկած ենք Զեր Սուրբ Աքռող ի Հառմ, Զերդ Սրբութեան հետ աղօրեկաւ որ աշխարհի վրայ «ողորմութիւն եւ նշմարսութիւն պատահեցին, արդարութիւն եւ խաղաղութիւն համբուրեցին» (Սաղմ. ԶԴ 11), որ առաւել զօրանայ պատերազմի կրակը մարկու մեր պարտականութեան բզգացումը, որ մենք՝ Եկեղեցիներու գէկավարմներու, «առ մենք՝ Եկեղեցիներու գոյց տարու բոլոր ազգութիւններում եւ պետութիւններում՝ միամուրթեամ, եղբայրութեամ եւ խաղաղ գոյակցութեամ ուղիները։ Այսեւ անհնար է որ մարդիկ եւ մենք հօգեւարակամներս հաշուուիմք պատերազմի գաղափարին հետ։

Հայ Եկեղեցին ու Հայ ժողովուրդը ողբերգական վարձառնութիւնը ունին անցեալ պատերազմներու, մանաւանդ համաշխարհային առաջին պատերազմին, երբ 1915-ին ամրոց Արեւմտահայանուանը քթաշինչ եղաւ, մոռ երկու միլիոն Հայ քրիստոնմաններու նահատակութեամ, որ համդիսացաւ մեր դարու առաջին ցեղասպանութիւնը։<sup>14</sup>

Մեմբ միշտ պիտի աղօքենք որ նման ողբերգութիւններ երբէք չպատհին աշխարի վրայ, որևէ տեղ, որևէ ժառավարքի:

Քրիստոսի Եկեղեցին միշտ արբաւէ եւ հաստատ պէտք է մնայ իր հոգեւոր առաքելութեան մէջ, միշտ խաղաղարար ոգիով, այնպէս, ինչպէս մեր Տէրը, փոքրիկի ժամանակ, նաւը ընկլիմեր վասնզի պահամ, իր յուսահատած աշխարհուներուն գոյցը՝ «Ընկէ՞ր այդպէս վատասիրու էք, չե՞տ եւս ունիք հաւատու», (Մարկոս, Դ 40):

Մեմբ պէտք է հաւատանք քէ ներ, մեր օրերու ժաղկմերը եւ ծովերը պիտի հնագամնին խաղաղութեան հրամայականնեն:

Մեմբ կը խրեինք քէ բոլոր, բոլոր Եկեղեցիներս, ամերածնշտ է որ հաւաքուիթ խօսարիութեամբ ու հաւատարմութեամբ ասուածային Վարդապետին շուրջ եւ հնագամնինք Անոր, կարենալու համար միացեալ աղօք-Ռով ու աշխատանքով ժաղկմերը եւ ծովերը հնագամնեցնել, որպէսզի դադարին փոքրիկները բոլոր եւ «լիմի խաղաղութիւն մեծ»:

Պատմութեան մեծագոյն հրաշքը պիտի համդիսանայ երբ օր մը երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ հասնին այն գիտակցութեան բարձութիք քէ բոլոր մարդիկ, բոլոր ազգութիւնները անխորի, եղբայրներ են իրանի Աստուծոյ ժողովուրդ:

Այս մուտքումները եւ խօները արտայայնեալ այսուղի, զինք կը զգանք խորացին միիթարուած եւ գօրացած, որպէսիւն քաջ գիտենիք քէ Զերդ Սրբաւթանը իր աղօք-Ռովը, իր ներշնչալ խօսերով՝ իր անդուլ աշխատամեռվ մեր ժամանակներուն համար կը հանդիսանայ պայծառաւնս հոգեւոր առաջնորդ մը բարյալին մեծ հեղինակութեամբ:

Թող Տէրը զօրացնէ Զեզ Սուրբ Հոգիով եւ յաջողութեամբ պահապարգէ Ձեր գործը:

Թող Տէրը օրինէ մեր ողջագուրումի այս օրը եւ առաջնորդէ մեզ որ իր կամքը կատարենք:

«Այսօր է զար արար Տէր, նկայք ցնծացուի եւ ուրախ եղիցուի է ումա», (Սալմոն, Ճֆ. 24): Ամէն:

**Ամենայն Հայոց Հայրապետը իր ճառը արտասանեց Հայերէնով, որուն Գրանսերէն Բարգմանութիւնը կարգաց Գերշ. Տ. Շահէ Նպա. Ամէմ-եանը:**

Ի պատասխան Ամենայն Հայոց Հայրապետի ճառին, Սրբազն Պապը ողջոյնի սրտառուչ խօսք ուղղեց Հայաստանեայց Եկեղեցւոյ Հայրապետին՝ Հայ ժողովուրդի պատմութենէն քաղուած առանձին դրուագներու վերակոչումով վեր Հանելով քրիստոնչական հաւատութիւն պաշտպանութեան համար բազմից նահատակուած Հայ ժողովուրդի անկորնչելի ողին եւ բարոյական բարձր յատկութիւնները որպէս քաղաքակիրթ աշխարհի մէջ իր ինքնայատուկ տեղն ու նշանակութիւնը ունեցող բազմաշնորհ եւ շինուար ազգ:

Երկու Հայրապետներու ճառերու փոխանակութիւններ ետք, տեղի առնեցաւ ողջագուրումի Հանդիսաւոր եւ յուղիչ արարողութիւնը՝ ներկաներու խանդակառ ծափերուն տակ, ապա, Լեւոնեան Միաբանութեան ասեներու կողմէ Շնորհա Լեյր Հոգեղմայլ շարականի երգեցողութեամբ՝ եւ Հայրապետներու օրնութեան ներքեւ թափորը՝ Սրբազն Պապի ծիրանազգեան պենեկապահներու ու զուիցերիսկան կատույ պահակներու առաջնորդուածեանք ուղղուցացաւ գէպիկանի պատասխ մին, ուր Հայոց

Հայրապետը Սրբազնն Գալիքին ներկայացուց իր շքախումբի անդամները, եւ, փոխադարձարար, Սրբազնն Քահանայապետը՝ իր կարտինաներն ու արքապետկոպոսները։ Հայ եւ Կաթողիկ բարձրաստիճանները ողջագույրուեցան եւ սիրալիք կրոյց ունեցան իրարու հետ։ Վատիկանի կողմէ ներկայ էին Կարտինալ Ռեվլիպրանտոսը, Կարտինալ Ռեվլոն, Կարտինալ Աղաճանեանը, Արքեպիսկոպոսներ Քամարոյին, Գնենելին, Թրավիա Ալբոները, Պրինին, Գաթանեան Գատրիարքը, Եպիսկոպոսներ Վան Լիեբոտին եւ Մարթինը, Մոնս. Տէլ Կալզոն եւ բազմաթիւ այլ բարձրաստիճան Հոգեւորականներ։

Հանգիսութեան աւագույն, Վեհափառ Հայրապետը իր շքախումբով վերադարձաւ իր բնակավայրը։

## ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄՐԲԱՏԵՂԻՆԵՐՈՒ

Վեհափառ Հայրապետը, յոզնած ըլլալով, չկըցաւ անձանդ այցել Ս. Պողոսի և Ս. Յովհաննէսի Տաճարները, ուր յատուկ ընդունելութիւններ նախատեսած էին Միաբանութիւններուն կողմէն, յարգելու համար Ամենայն Հայոց Հայրապետը։ Նախապատրաստուած ծրագրին համաձայն, Ս. Պողոսի եւ Ս. Յովհաննէսի հռչակառոր Տաճարներու այցելութիւնը կատարեց Թուրքոյ Հայոց Ս. Պատրիարքը, յանուն Վեհափառ Կաթողիկոսին։

## ՃԱԾԿԵՐՈՅԹ ՄԻՈՒԹԵԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄ

Երեկոյեան ժամը 7-ին, Վատիկանի Քրիստոնէական Միութիւն Յառաջացնող Քարտուղարութեան նախազառ Կարտինալ Ռեվլիպրանտոսի հրաւէրով, տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն «Գոլոմարտ» հիւրանոցի սրաներէն մէկուն մէջ, ի պատիւ Վեհափառ Հայրապետին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հակառակ իր ծայցայիշ յոզնածութեան, իր լրախումբի մման կազմով ներկայ եղաւ այս ընդունելութեան, որում կը մասնակցէին աւելի քան 150 Հրաւիրեալներ, որոնց մէջ Քիւրիայի անդամ Պրառն, Զէնթօ, Կաթ, Աղաճանեան, Տանիելլու, Մարէլլա, Մթաֆֆա, Կարրոնի, Սամօրի, Զիքոնյանի, Վակնոցի, Պերթոլի և Օտի Կարտինալները, Պաթանեանը, բազմաթիւ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ բարձրաստիճան հիւրեր։

Ընդունելութեան ընթացքին, որ անցաւ եղայրական ջերմ եւ խանգամակառ մթնոլորտի մը մէջ, բարի գալուստի աքանէելի ճառ մը արտասանեց Կարտինալ Ռեվլիպրանտոսը։ «Մէծ երժանկութիւնն է ինձի համար, սկսաւ ան իր ճառը, ողջունել Զերդ Սրբութիւնը այս երեկոյ բազմաթիւ կարտինալ և զրայրներու եւ այստեղ հաւաքուած այլ անձնաւորութիւններու առջեւ։ Անոնք նորին Սրբութիւն Պողոս Զ. Պատի ամենահօտ եւ անմիջական դործառ կիցներն են, որոնք այս իրեկուն հաւաքուած են այստեղ իրենց ամենէն խոր յարգանքը ներկայացնելու Զերդ Սրբութեան եւ Զերդ յարգարժան ուղեկիցներուն Հոռոմի Նեկեղեցին առւած Զեր այցելութեան առիթով։ Անոնց ներկայութիւնը այստեղ արտայայտութիւնն է այն ցանկութեան որ ունի մեր եկեղեցին՝ դարձացնելու եւ խորացնելու իր բարձրարութիւնները Զեր Եւ-

կեղեցիին հետև Զեր այցելութիւնը զոռմ կարեւոր նպաստ մըն է բոլոր քը-  
րիստոնեաններու այս ազնիւ ջանքերուն, որոնց նպատակն է յաղթահարել իւ-  
րենց բաժանումները եւ վերահաստատել ամբողջական միութիւնը։ Զեր այս  
ցեղութիւնը նոր էջ մը կը բանայ Հռոմէական Եկեղեցիի եւ Հայ Եկեղեցիի  
յարարերութիւններու գաղտնութեան մէջ։

Ի պատարիան Կարտինալ Ուկելիպրանոսի ճառին, ներկանները ու-  
շադրութեամբ լսեցին Վեհափառ Հայրապետի կուռ եւ խմաստալից խօսքը,  
որով բոլոր քրիստոնեայ Եկեղեցիներուն կոչ Կ'ըլլար միասնութեան, եղբայ-  
րական սիրոյ եւ խաղաղ գոյակցութեան։

Սիրով եկամֆ այսուղ Զեր աշխատանքի վայրը եւ հոգեկան մխիքա-  
լութեամբ լսեցին Զեր չերմ խօսեքը ուղղեալ մեր Եկեղեցիին եւ Մեր  
Անձին։

Ուրախ ենք ոզումելու Զեր եւ Զեր գործակիցները, ոչզումելու Զեր  
բարտուզարութիւնը, նուիրուած Եկեղեցիներու միտքեան գաղափարի կեն-  
սագործման, գաղափար՝ որ մասնաւոր փայլով սկսալ նառագայթի այսուղ,  
քրիստոնեական հաւատուի այս բարձումնին վրայ, երջանկայիշատուկ Յով-  
համնէ ի՞դ Պապի օքարուն մասնաւոնք, գաղափար՝ որ Զեր մեծ Եկեղեցիին  
համար գարաւա առաջնորդող ողի, Վատիկանի Բ ժողովին յետոյ, գաղափար՝  
որով համակուած է Զեր սիահչեղի Քահանայապետը՝ Ն. Ս. Պողոս Զ Պապը  
եւ դուռ բարոդ, նշմարիս աւետարանական սիրով եւ ազնիւ հաջուրեամբ։

Մասնաւոր ուրախութեամբ կը փափաքիմք ոզումել այն բարի յա-  
րաբերութիւնները, որմն սկիզբ առին Հռոմէական Կարուիկ Սուրբ Եկեղեց-  
ւոյ եւ Հայաստանիայց Առաքելական Եկեղեցւոյ միջեւ, մասնակցութեամբը  
մեր ներկայացուցիչներուն՝ Վատիկանի Բ ժողովին իրեւ գիտորդներ, այ-  
ցելութիւններովը Հայ Եկեղեցւոյ բարձրաստիճան ներկայացուցիչներուն՝ Հը-  
ռուս Սրբազն Պապին եւ այցելութեամբը Ս. Էջմիածին Զերդ Գերազանցու-  
թեան 1967ին եւ Զեր ներկայացուցիչներուն՝ անցեալ տարի Հոկտեմբերին։

Այս բոլոր բարի վկայութիւնները, ինչպէս եւ այն սիրոյ կապերը որ  
ստեղծուած են Եկեղեցիներու միջեւ՝ Եկեղ. Համ. Խորհուրդի հոգանիին  
ներքեւ, որուն անդամ է նաև մեր Եկեղեցին, իրօն Մեզ կ'ոգեւորեն, Մեզի  
նոր յոյս եւ նոր կորալ կը ներշնչնեն: Եկեղեցիներու բարձրագանութեան մէջ,  
հետզետ կը սկսիմք զզալ միարդինը Եկեղեցւոյ մամբին՝ Քրիստոսվ,  
Քրիստոսի մէջ եւ Քրիստոսի փառքին համար։

Սկզբանարարութիւն մըն է որ աներաժեշտորէն դեպի յառաջ պիտի  
ընթանայ, սասինամական գաղացումներով, որպիսին այդ է իրապէս  
Աստուծոյ կամքը եւ մեր ժամանակիներու մարդոց զզացումը։

Հակառակ մեր օքերու կարգ մը Ժիտական քուացող իրադրութեանց  
եւ երեւոյքներու, Մենք կը հաւատամք քէ այնուամենայնիւ, մարդկութիւնը  
կ'ընդաման դեպի միասնութիւն, դեպի խաղաղ գոյակցութիւն, դեպի ժո-  
ղովուրդներու եղանակացում։

Կը հաւատամք նաև քէ Եկեղեցիները, բոլոր Եկեղեցիները, եւ բո-  
լոր կրօնիները, հետզետ առաւել սերտ համագործակցութեամբ եւ հետզ-  
ետու առաւել յուսակ ու համարակ աշխատանքով, մեծապէս պիտի կարո-  
քանան նապաստ աշխարի խաղացութեան եւ մարդոց եւ ազգութիւններու  
նդրայրացման։

Եկեղեցիներու միասնեղ ազօքքը եւ համատեղ աշխատանքը խաղա-  
ցութեան սրբազն գատին ի նպաստ, զօրաւոր ու կենաչնի գործօն մը պիտի

հանդիսանայ, գանոնք, այսիմքն նկեղեցիները հռուտելի իրարև մօսեցնող։ Կար ժամանակ, շատ դպրեր առաջ, երբ բարոր նկեղեցիները մէկ էին իրաւագին պայմանին յատուկ երեւոյթներ պատման գարձան ժամանում բարեւան։ Անհնար է ամշուշու խորին թէ տասնեւմինգ դարերու գարգացումները եւ կազապարաւորաւմները կրնան մէկ շարժումնավ զնշուիլ։ Մեր կարծիքով շատ աճապարելը եւ մակերեսային արդիւթիւններով յաւսադրուիլը կը ըստ ենյմիսկ բռն գործին վնասի։

Պատմական էին նկեղեցիները, որոնք իրենց հօգեւոր ծնունդով կապուած են քրիստոնէական հաւատոքի սկզբնազրկւրներուն, առավելական դարեւն իսկ սկսեալ, պատմականօրէն անջատ գարգացած ըլլալով համեմերձ, չափին բաժանեալներ ըլլալով զգացումը։ Խրազաքիւն մըն է այս, ի մասնաւորի Արեւելեան ազգային հին նկեղեցիներու պարագային, ինչպէս է նաև մեր նկեղեցին։

Մենք այս հաստատումք կ'ըննենք ի Ականդ ունենալով մասնաւոր մեր ժողովուրդի հօգերանական իրական վիճակը։

Նկեղեցիներու միւրիւնք կարելի չէ իրականացնել յոն նկեղեցիներու զեկավարներու ցանկութեամք։ Մենք կը խորիննէք թէ զեկավարները պէտք է ուշադիր իրենց եսթի նային ու այնպէս գործեն՝ որ ամբազ հօտը իրենց ենթուի իրավու։ Այս տեսակիւնքն պէտք է մեծ խմասուրթեամք շարժիլ, մասնաւոր մեր օրերուն, երբ առհասարակ կրօնական կեսամքը տագմապայի ժամանակաշրջան մը կ'անցնէ։

Մենք այսանդ ոչ թէ տեսակիւնքներ կը պաշտպաննենք, այլ մտահագութիւններ կը յայտնենք եւ կը խորիքածնենք։ Եւ կը յայտնենք նաև Մեր համագումար թէ այս բալորով համեմերձ քրիստոնեայ ըլլալով գիտակցութիւնը։ Քրիստոսի սիրով միանալու հոգեկան ներքին մզումք եւ աշխարհը Քրիստոսով փրկելու տեսիլքը, ամուր պատուանեան մը կը ուղեցնեն նկեղեցիներու միւրեան կենսագործման ի խնդիր։ Եւ կարելի չէ չտեսնել այն բարի նըշանները, կարելի չէ չզնահատել այն շինարար շամենքը, որոնք նետզինեն։ Կը դրսեւուրուին էկուսէնիկ շարժումով եւ անոր գարգացումով։ Կը հաւատուի նաև թէ Աստուծոյ Սուրբ Հոգին պիտի ներշնչէ մեզ բոլորս, որպէսզի նկեղեցիները բոլոր իրարու մերժենալով, միատեղ ազօրելով, միատեղ գործելով, կարողանան գտնել բոլորի կողմէ ընդունելի լուագոյն բանածեւրը։ Նկեղեցիներու միւրեան աւետարանական պատգամը բմբանելու եւ կենսագործելու։

Մենք ապագայի նկատմամբ յաւանես ենք։ Այդ է հիմնական պատճառը որ կը գտնուիմք այսուեկ Զեր մէջ։ Մենք սիրով եկանք Հռու, Սրբազն Քահանայապետին մեր նկեղեցւոյ եւ ժողովուրդի յարգալիր ողջոյնը բերելու։ Մենք անկեղծ սիրով համակրած ենք գէկի Զեզ բոլորդ, եւ իրմէ պատմական նկեղեցին մը հովուապես հոգեապէս միիթքարաւած ենք տեսմենով Զեր մեծ նկեղեցին հզօր ոգեկանուրիւնը, Զեր ներքին միւրեան Զեր Քահանայապետական Ս. Աբոսին շուրջ, Զեր նկեղեցին համարձակ եւ բարերար կամեցուրիւնը արդի աշխարհին հետ դիալոգի մէջ գոտուելու, մարդկային կեանքը պահելու եւ պահպանելու համար աստուածային սիրոյ, արդարոււրեան եւ խաղաղուրեան մէջ։

Գերաշնորհ եղացրներ, Հայաստանեայց Առաքելական նկեղեցւոյ Մայր Արքու Ս. Էջմիածնէն ընդունեցէ Մեր եղայրական սէրե ու ողջոյնը, եւ մաղրամէր՝ լիակատար յազողուրեան Զեր սուրբ գործին։

«Եւ ինքն Աստուծ խաղաղուրեան սուրբս արագէ գմեկ համօրէն»,

եւ բռվանդակ ձեր ոգի եւ շունչ եւ մարմին՝ անարատ ի զալուստ ձեռամ մերոյ թիւուրի Գրիսոսոսի պահեցիք: Հաւատարիմ է՝ որ կաչեցն զենք, որ եւ արացէ զնոյն: Եղբարք աղօքա արարէք և ի մեր վերայ» (Ա. Թիւ. Ե 23-24): Ամէն:

Ըստունելութեան աւարտին, հիւրերը ներկայացուեցան Հայոց Հայրապետին եւ սղջադուրուեցան անոր հետ:

### ՈՂՋԱԿՈՒՐՈՒՄ Ս. ՊԵՏՐՈՍԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷջ

Ս. Պետրոսի փառաւեղ Տաճարը, շրջակայքը եւ Վատիկանի հրապարակը կը յորդէք ժողովուրդով երր, կիրակի, 10 Մայիս, առաւուեան ժամը 10-ին, Վեհափառ Կաթողիկոսը մուտք գործեց Տաճարէն ներս: Վեհին դիմաց, թափօր կազմած կը յառաջնանր Հայ եկեղեցականներու դասու, առաջնորդութեամբ ընդունելութեան շքախումբին: Հայրապետը, խոնարհելէ հոգ Ս. Պետրոսի Գերեզմանին առջեւ, անցաւ աշակորմեան դասու, որ յատկապէս պատրաստուած էր ընդունելու համար զայն: Կեղրոնին՝ ամպիոնի մը վրայ, զահ բարձրացաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր երկու կողմերը թիկնաթուներու վրայ բարեցան Երուսալէմի եւ Պորոյ Պատրիարքները, իսկ անոնց ետին չարուեցաւ արքեպիսկոպոսներու եւ եպիսկոպոսներու դասու:

Խորանին դիմաց, Կրկու դասերը գրաւուած էին Հոռմութ Եկեղեցւոյ ծիրանաւոր կարտինաններու եւ չքեղաւուեսիլ եկեղեցականութեան կողմէ, որոնց ետին, երկու թեւերուն մէջ հաւաքուած էին զեսպաններ, պետական անձնաւորութիւններ եւ օրուան մեծ հիւրեր:

Ժամը 10-ին, Աւադ Դուռէն մուտք գործեց Սրբազն Քահանայապետին թափօրը եւ շարականներու եւ երգեցողութեամբ յառաջացաւ դէսի Ս. Սիղանը, ուր Ս. Պատրիարքին, իջա Ս. Սիղանէն, ուզդուեցաւ դէսի Հայոց Հայրապետը եւ քերաւ Ս. Պահանայապետին «Սիրոյ Աղջոյն»:

«Հայր Սիրոյն առաջ, Ն. Վ. Կարտինալ Ուիլիպրանաս, որ կը մասնակցէր Ս. Պատրարքին, իջա Ս. Սիղանէն, ուզդուեցաւ դէսի Հայոց Հայրապետը եւ քերաւ Ս. Պահանայապետին «Սիրոյ Աղջոյն»:

Ս. Պատրարքին յաջորդեց սրբազործումի արարողութիւնը, օրուան Հոնդիսութեան պաշտօնական մասը: Սուրբ պիտի յայտարարուէր Քոյր թերեզու Գուտերէկ, Հիմնատիր Վեհրիշն Ծնթրիք Սայրա Միաբանութեան, նուիրուած աղքաններու եւ Հիւանդներու ինամքին: Սրտառուչ արարողութեան սկիզբը, Սրբազն Պապը, Աթոռույթ կարդաց սրբացման յարտարարութիւնը: Խօսքին ոկիզքը, Փրաներէն լեզուով, ովունեց Թրանսայի ներքին հործոց նախարար Ն. Վ. Մարտիլինը եւ Ամենայն Հայոց Հայրապետը, հւանեւեալ խօսքերով:

«Վերջապէս, ունինք պատիք եւ համոյքը մեր մէջ ունինքու բանցարիկ այցելու մը, Ամենայն Հայոց Կարդիկոս Վազգէն Առաջինը, նկած Սուրբ էջմիածնէն, թերելոյ Հոռմութ Եկեղեցիին՝ ողջանը Հայ փառաւոր Եկեղեցին, այժման հարաւու սուրբքրով եւ նախառակիներով: Օրինաւթիւն նաւիսնամաւրծան՝ որ արտօնեց ոք սրբացման արարողութիւն մը տեղի առնենալ պատմական այս այցելութեան միջոցին, որով Հայ մեր հիւրերը եւ իրենց շառ արժանաւոր Հոգեւոր Պետը կը մասնակցին Եկեղեցւայ ուրախութեան»:

Սրբացման արարողութենէն ետք, խորան բարձրացան Սրբուհի Գուտերկի Միաբանութեան անդամ Կոյսերը եւ իրենց խորհրդանշական նըւէքները ներկայացուցին Ս. Պապին. Հաց, աղաւնի, գեղձանիկ մը, փուշջ մը ծաղիկ եւ պտուղներ։ Աղա, ոչպի խորան առաջնորդուեցաւ Ամենայի Հայոց Կաթողիկոսը։ Ս. Սեղանին առջեւ, Սրբազն Քահանարապետը ողջագուրուեցան Հայոց Հայրապետին հետ, իր մատէն հանեց իր մատանին եւ զայն անցուց Վեհափառ Կաթողիկոսին մատը։ Իր պարզութեան մէջ այնքան սրտառուչ էր Ս. Պապին խորհրդանշական արարքը, որ յուզումի սարսուռ մը անցաւ ատասնեակ հազարաւոր ներկաներու սիրտերէն եւ Տաճարը պայմենցաւ յանկարծ ծափողյններու մէջ, որոնք իրարու արձագանեցին չորս անդամ, երր Ս. Պապը, իր ձեռքներն մէջ առան Հայոց Հայրապետին ձեռքը եւ զայն կարգով առաջնորդեց Ս. Սեղանին չորս կողմերը՝ միասին օրհնելու համար հաւատացեաններու բաժմութիւնը։ Երկու առաջելատիպ դէմքերուն իւ տես, ներկաները զգացին անցնիւը քրիստոնէական սիրոյ եւ եղբայրութեան ջերմ չունչի մը, որ համակեց բոլորը։ Անտարակոյս որ Կաթողիկոսական այցելութեան գերագոյն պահը եղաւ այս պահ մը՝ որ իր բարերար գրումը պիտի թողու Քրիստոնէական Եկեղեցւոյ պատառթեան մէջ։

Սրտազեղ բացագանչութիւններու մէջ, «Վեհա իլ Բարա», վերակազմուած թափորը առաջնորդեց Ս. Պատարապէջը, իր կողքին Ամենայի Հայոց Կաթողիկոսը եւ զոյզ Պատրիարքները, Ս. Սեղանին մինչև Եկեղեցւոյ աւագ դուռը։ Այս պարագան նրբազգաց ուշադրութիւն մը նկատուեցաւ Սրբազն Քահանարապետին կողմէ իր հիւրին նկատուամբ, որ Հրաժարեցաւ Հոռմէական աւանդութենէն ուսամբարձ Գահին վրային օրհնելու ժողովուրդուց եւ ուղեց Հայաստանեայց Եկեղեցւոյ Պետին հետ քալել մինչեւ Եկեղեցւոյ դուռը։

Նոյն ծափողջոյններուն մէջին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Երկու Պատրիարքները վերադարձան դէպի Մայր Խորանը, սրուն առջեւ թափօր կազմած Հայ Եկեղեցակամութեան առաջնորդութեամբ ուղղուեցան դէպի Հարաւային դուռը։

Կիրակի օրուան կէսօրուան ճաշին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իրեն ընկերակցող Եկեղեցական գասը եւ Հայ ազգայիններու չքախումը հիւրը եղան Ն. Վ. Կարտինալ Պետրոս Աղամանեանին՝ Լեւոնեան Վարժարանի մէջ։ Հրաւերուած էին նաև Հոռմաբնակ Արևելեան Եկեղեցական ներկայացուցիչներ՝ Ասորինկաթոլիկ, Մարոնիթ, Յոյնակաթոլիկ եկեղեցականներ։

Ճաշի ընթացքին խօսք առան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և յայունէց իր անխառն ուրախութիւնը որ Սրբազն Պապին հետ իր ողջագուրումը նոր էջ մը կը բանայ Հաստատանեայց Եկեղեցւոյ եւ Հոռմի մեծ Եկեղեցւոյ միջեւ, հիմունած փոխադարձ սիրոյ, յարգանքը եւ գործակութեան վրայ, ըլուսարքը կանթեղին մէջ նոր մէթ լիցուեցաւ այսօր եւ Արագածի գաղաթին կախուած Հաւատքի կանթեղը նոր լոյսով մը լուսաւորուեցաւ եւ լուսաւորեց։

Իր պատասխանին մէջ, կարտինալ Աղամանեան դրուատեց Վեհափառ Հայրապետը եւ վեր առաւ Պապ-Կաթողիկոս Հանդիպումին պատմական բացառիկ նշանակութիւնը քրիստոնէական առաջելութեան զրացման տեսակէտէն, ներկայ օրերու խռովեալ եւ տարակուսեալ աշխարհին մէջ։

Լեւոնեան Վարժարանի սաներուն հայրենասիրական երգերը խանակալութեան ջերմ մինորդը մը ստեղծեցին ճաշասեանին չուրչը, որմէ

ետք Վեհափառ Կաթողիկոսը մտերժական հանդիպում մը ունեցած Վարժարանին նոյն ուսանողութեան հետ, ազատ եւ սրբուց խօսակցութիւն մը, զեղում՝ հայրենասիրութեամբ եւ հայկականութեամբ:

Լեռնեան Վարժարանէն Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը սուաշնորդուցան Վատիկանի դիւնաստան «Հարիւր օրեր» կոչուած որահու, ուր յատուկ Կարգադրութեամբ հաւաքուած էին Հռոմի եւ ըրճակայքի Հայերը և Այսակը եւս Վեհափառը հայրաբար ընդունեց բոլորը եւ խօսեցաւ անոնց հայրենիքն ու մեր Եկեղեցին, ընդունով բացառիկ նշանակութիւնը իր այցելութեան՝ Հռոմի Ս. Քահանայապետին:

### Ա.ԲԱՆՁԻՆ ՀԱՅԴԻԳՈՒՅՄ

Երկուշարթի առաւտաեան ժամը 11-ին, Վեհափառ Հայրապետը առանձին հանդիպում մը ունեցաւ նորին Սրբութեան հետ՝ պատական Մատենդադարնեն՝ մէջ:

Մինչ այդ Հայրատանեաց Եկեղեցւոյ Հայրերը առաջնորդուցան իրենց բնակարանէն Ս. Դամասի փակը ու ազա՞ ընդունելութեան որահու: Հոն կը սպասէին Կարտինալներ Վիլօն, Աւիլիսպանոսուը, Արքեպիսկոպոսներ Քասարովին, Գինելիին, Մարթենը եւ այլ բարձրաստիճան Եկեղեցականներ: Ցաւարտ Հայրապետներու տեսակցութեան, ներս ընդունուեցան դոյդ Պատրիարք Սրբազնները եւ պահ մը ետք, Հայ Եկեղեցականութեան շքամբը:

Պապական Մատենադարանին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը Փրանհուրէն ինպուով խօսեցաւ եւ ըստ:

### Զերդ Սրբութիւն,

Գոհարիւն Աստուծոյ Ամենակալին որ այս երեք օրերուն իր եռվարին լայն տարածեց մեր բոլորի վրայ եւ մենք իր օրինութեամ ներքոյ, միասին ապրեցանք պահեր՝ ոգիկան ուրախաւրեանց, լրաւաւաս ներշնչանինքու, պահեր քիսումնէական եղայրութեամ:

Ցիշեցինք մանաւանդ, գարբումի մը պէս, քէ մնեք եղայրներ ենք երկու հազար տարիներէ ի վեր:

Տէր Աստուծ, քող յակիսեան տեսէ այս պահը, զի ուխանչի է ան:

Պիսի վերապահանք Մեր Տօներ, Սուրբ Էջմիածին, Մեզի հետ տանելով այս զգացումը: Կը վերապահանք Մեր երկիրը Հայաստան, Մեր ժողովուրդին պատուիր այս երաշալի օրերու մասի:

Մենք եւ Մեզի ընկերացոյ հսկեւոր եղայրները, գլխաւորութեամբ երաւագիւմի եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարքներուն, կը բաժնուինք Զեզմէ, առաւել միիրարուած, առաւել զօրացած եղողիներով:

Զերդ Սրբութիւն, այս բոլորի համար երախտապարտ ենք Զեզի:

Այս օրերուն նոր էջ մը բացինք Հայոց Եկեղեցւոյ պատմութեամ մէջ: Երանի քէ Սուրբ Հոգայ ներշնչամբ Մենք եւ Մեր յաջորդները կարպանանք այս մահուր էջին վրայ արձանագրել վկայութիւնները մեր սիրոյն, մեր եղայրութեան եւ մեր քրիստոնանուկը գործերամ:

Ցանուն Հայաստանաց Առաքելական Եկեղեցին: յամուն Հայ հաւատացեալ ժողովուրդին ի Խորհրդային Հայաստան եւ ի ափեւաս աշխարհի,

ընդունեցէք մեր խորազգաց շնորհակալութիւնը, նաև Մեր պրուն բխած մարդանիք՝ որ շատ ապրիք, որ անսասան մնաք Զեր սգեկան բարձրութեան կատարերուն վրայ եւ շարաւանիէք Զեր սուրբ առաքելութիւնը վասն մեծի Աստուծոյ, վասն բարօրութեան մարդկանց, վասն խաղաղութեան աշխարհի։ Ամէն։

**Պատասխանելով, Սրբագրան Քահանայապետը կարդաց բարի գույնուարի Հետեւեալ խոռը։**

Սրբութիւն,

Այցելութիւնը, որոր ըդիք մեզի եւ Հռոմի Եկեղեցիին, մեր հագին լեցուց խորաննիկ ուրախութեամբ։ Աստուծմէ օրինաւած այս օթքուն, Էմմանուսի աշակերտներան նման, զգացինք այրազ ջերմութիւն մը մեր սիրտերուն մէջ եւ նամցանիք Ֆիրազ Անրիկայութիւնը մեր մէջ։ Արգարեւ իր Անունով եւ իր Եկեղեցիին ծառայելու համար է որ նամկիպեցան։

Այս պատճենով երախտապարտ ենք Զերդ Սրբութեան և Հայաստանինայց Եկեղեցւոյ նշանաւոր ներկայացաւցիչներաւն, որոնք Անոր հետ կտուարիցին հազորդութեան եւ քրիստոնեական սիրոյ այս արարքը։

Միասին շնորհակալ ըլլանիք Ֆիրազ, որ օրէ օր յայտնարերել կու տայ մեզի խոր եւ խորհրդական իրականաւթիւնը հաղորդութեան՝ որ կայ մերեկեղեցիներան միջին այսօրաւան տարակարծութիւններէն եւ անցեալի հակամարտութիւններէն անթին։

Կ'ազօքենիկ Աստուծոյ ջերմեանմարթեամբ որ այս հաղորդութիւնը անի հետզինու միջնու լման միաւթիւն, որ պիտի ըլլայ, աշխարհի համար, խաղաղութեան նշան մը, Աւտուարանի եռչակաւմին նման։ Մեր օրերու մարդերուն առջեւ։ Այս տանեն պիտի կրնանիք ըստի միասին։ «Այս՝ կեանքը յայտնաւեցաւ. տեսանիք զայն, կը վկայենիք անոր մատին եւ կ'աւետենիք յաւիտենական այդ կեանքը, որ Աստուծոյ մոտ էր եւ յայտնաւեցաւ մեզի. ինչ որ տեսանիք եւ լսեցինք, կ'աւետենիք զայն ձեզի, որպեսից հաղորդութեան մէջ ըլլայ մեզի հետ։ Խոկ մեր հաղորդութիւնը հօր հետ է ան եւ անոր Որդիին Ծխուս Քրիստոսի հետ» (Ա. Յովհ. Ա. 2-3)։

Վերջապէս, կը խնդրենիք Զեզմէ, Սրբութիւն, որ հանիք փոխանցել մեր ոգջոյնը եւ Հռոմի Եկեղեցւոյ ոգջոյնը Հայաստանինայց ամբողջ Եկեղեցիմ, անոր եպիսկոպոսներաւն, Եկեղեցականութեան եւ միւս բոլոր հաւատացանելութուն։

Հանեցէք ըսկի ամոնց որ ներկայ ունինք զանոնիք Աստուծոյ առջեւ, մեր ազօքէին եւ համակրութեան մէջ։

Թող Աստուծած օրինէ մեր նիկերը եւ «Իր շնորհքը, Հայր Աստուծոյ սէրը եւ Ս. Հոգույ հաղորդութիւնը մեզի հետ ըլլայ միշտո» (Բ Կորնք, ԺԳ, 13)։

|||||

Նորին Սրբութիւնը ընկունեց Կաթողիկոսական Հքախումբին իւրաքանչիւր անշաբը, ուղղուելէ առաջ գէպի կեդրունական սեղանը, ուր աեղի ունեցաւ նուշիներու փոխանակութիւնը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբութեան յանձնեց Հայկական ոնուզ ոսկի խաչ մը, յատկապէս պատրաստուած երեւանի ոսկերիչներուն կողմէ, կարտինաներուն եւ արքեպիսկոպոսներուն<sup>1)</sup> արծաթեայ փորագրեալ խաչեր, իսկ վարդապետներուն՝ մարմարի վրայ գամուած արծաթեայ խաչեր։ ||||

Նորին Սրբութիւնը Վեհափառ Կաթողիկոսին ներկայացուց յատկապէս պատրաստուած սրբապատկերներու խորանաձեւ կազմած մը, Ս. Գիրքի գեղատիգ Հրատարակութիւնը և ոսկեամ մետալ մը, իր կիսանդրիով։ Երկու Պատրիարքներուն Սրբազն Պապը նույիրեց Ս. Պետրոս և Ս. Պողոսի բոլորածեւ քանդակը պրոնոփի վրայ, Վատիկանի ժողովի ատենազրութեան առաջնին հրատարակութիւնը եւ իր ոսկի մետալը։ Խակ չքախումբի միւս անգամներուն՝ ժողովական որոշումներու նոյն հրատարակութիւնը եւ արծաթեայ իր մետալը։

Այս առթիւ, Երուսաղէմի Ս. Պատրիարքը Նորին Սրբութեան ներկայացուց Բեթղեհէմի մէջ պատրաստուած սատափեայ շքեղ տուփ մը, ուրուն վրայ փորագրուած էր Ս. Պապի կիսանդրին եւ յատուկ արձանազրութիւն մը։ Տուփը կը պարունակէր մեծադիր հրատարակութիւն մը Կաթողիկեան Աստուածաշումչին, կամը նոյնական աշխատուած սատափով, մէկ կողքին վրայ՝ Ս. Ծնունդը եւ միւսին՝ Վերջին Ընթրիքը փորագրուած։

Նուէրներու փոխանակումէն ետք, Հայ եւ Կաթողիկ բարձրաստիւածն եկեղեցականները թափօր կազմեցին և առաջնորդեցին Սրբազն Պապը, Վեհափառ Կաթողիկոսը եւ Պատրիարք Հայրեղը դէպի ընդունելութեան սրահը։ Հոյն կը սպասէին Կաթողիկոսի շքախումբին մաս չկազմող եկեղեցականները եւ Վեհափառին կողմէ յատկապէս հրաւիրուած ազգայինները, որոնց մէջ կը նշանառէմին երտունազարդ Պրն. Հայի Գալուքնեան, Հ. Բ. Լ. Միութեան Նախագահ Պրն. Ալեքս Մանուկեան, Ժանօթ բարերարներ՝ Տատուր Տատուրեան, Յակոր Թօփալեան, Սարգիս Տիարապէքիրեան եւ ուրիշներ։ Սրբազն Քահանայապետը ծանօթացաւ իւրաքանչիւրին եւ օրնենց բոլորն ալ, Այնուշետե Վեհափառ Կաթողիկոսը, իր շքախումբը եւ իր հետեւորդ ազգայինները Հրաժեշտ առին Սրբազն Պապէն եւ մեկնեցան, գոնէ եւ ուրախ՝ ընծայուած սքանչելի այս առիթին համար, ուր եկեղեցւոյ երտկու Պետերը, պաշտօնական երկու հանդիպումների ետք Սիկսթինի եւ Ս. Պետրոսի Եկեղեցիներուն մէջ, մտերիմ խօսակցութեամբ եւ անձնական այս տեսակցութեամբ այրապէս մտերիմ կապ մը հաստատեցին Կաթողիկ մէծ Եկեղեցին եւ Հայաստանեայց նահատակ Եկեղեցին միջեւ։

### ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԳՈԼՈՆՆԱ ՊԱԼԱՏԻՆ ՄԷջ

Նոյն երեկոյեան ժամը 7-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ իր շքախումբը հւագը եղան Հռոմ քաղաքին, Գոլոննայի շքեղ պալատին մէջ։ Խշան Ասքրին Գոլոննա իր պալատը բացաւ «Հռոմի Շրջանակ» կոչուած կազմակերպութեան առջեւ, որ կը խսրէ Հռոմի ազնուականութիւնը եւ Վատիկանի գեսպանները։ «Հռոմի Շրջանակը ուղեց յատուկ պատու մը ընել Հայոց Հայրապետին Հռոմէական ամբողջ շքեղութեամբ։ Կարելի չէ երեւակայել աւելի շքեղ պալատ քան Գոլոննայի պալատը, իրարու յաջորդող մարմարեայ սրահներով, սինաշարքերով և Միջնաշարեան ու Վերածնունդի արուեստի անգնահատելի նկարներով, որոնք կը զարդարեն անոր պատերը։ Ճոխութեան եւ ճաշակը այս տունին մէջ, Վեհափառ Կաթողիկոսին բարեգալուստ մաղթեց «Հռոմի Շրջանակ»ի նախագահը, զեղուն պերճախօսութեամբ վեր հանելով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ փառաւոր անցեալը, Հայ ժողովուրդի նպաստը քրիստոնէական քաղաքակրթութեան, անոր վերածաղկումը այսօր եւ մանաւանդ մէծ կարեւորութիւնը որ կը ըս-

տանայ Հայրապետին այցելութիւնը Սրբազն Պապին՝ իր ներշնչած յոյսերիվ եւ արթնցուցած եղայրութեան զգացումներով։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց իրեն ուղղուած ճառին, շեշտելով անհրաժեշտութիւնը Եկեղեցիներու մերձեցման եւ գորացման, ներակայ աշխարհի հրաժարականներուն առջև, խախոսած արժէքներու և վլիլած հաւատքներու աւերակներուն վրայ վերականգնելու քրիստոնէական սիրոյ սկզբունքը, որ միակ ուղին է դէպի խաղաղութիւն։

Ապա իշխան եւ իշխանութիւններ Գոլոննա առաջնորդեցին Վեհափառ Կաթողիկոսը եւ բոլոր հիւրերը ճաշարահան, ուր պատրաստուած էր յատուկ հիւրասիրութիւն։ Եկանաններուն շուրջ, աւելի ժտերմիկ մթնոլորտի մէջ, Վեհափառը ծանօթացաւ դեսպաններուն եւ միւս ներկաններուն։

### ՄԵԿՆՈՒՄԻՄ

Մայիս 12-ի երկուշաբթի առաւօտ, շքախումբի բոլոր անդամները ուղղուեցան Ս. Յոհնէաննէսի աշտարակը, Վեհափառ Հայրապետին մօտ, որպէսզի, ըստ նախանձեսութեան, Կաթողիկոսը եւ իր շքախումբը առաջնորդուին Ս. Գետրու եւ Հրաժեշտ առնելիք ետք Նորին Սրբութենէն, մէկնին։ Ժամը 10-ին, բնդունելութեան բատուկ յանձնախոմբի անդամներ յախնեցին թէ փոփոխութիւն կատ ծրագրին մէջ եւ թէ Ս. Քահանայապետը կը փափաքի անձամբ դայ ողջերթ մաղթելու Հայոց Հայրապետին։

Ժամը 11-ին ժամանեցին Կարտինաններ Վիլլո եւ Ռոբերտանոս, բժիշկակցութեամբ Քասարովի եւ Պիելի Արքեպիսկոպոսներու։ Կէս ժամ ետք, ձիաւոր պահակներու առաջնորդութեամբ հասաւ Սրբազն Պապին բաց ինքնաւարժը եւ Նորին Սրբութիւնը, զգեցած ժիրանի իր վերարկուն, իշաւ ու բարձրացաւ, իրեն ընկերացող բարձրաստիճան եկեղեցականներուն հետ, դէպի բնդունելութեան սենեակը, ուր կը գտնուէր Վեհափառ Հայրապետ։

Այսուղի, Սրբազն Քահանայապետին քարտուղարը ներկայացուց պատրաստուած յայռարարութեան երկու օրինակները, մին մերենագրուած՝ Պապի շքանշանը կրող թուղթին վրայ, միւսը՝ Կաթողիկոսի պաշտօնական թուղթին վրայ։ Ն. Վ. Կարտինա Ռուֆիպանոս կարգաց Փրանսերէն յայտարարութիւնը, ներկայացուց դայն Սրբազն Պապին եւ Վեհափառ Կաթողիկոսին, որնք ստորագրեցին դայն եւ փոխանակեցին օրինակները։

Ստորև կը հրատարակենք զոյդ Քահանայապետիներու սրտառուչ կուը, ուր կ'արձագանդէ երկու Եկեղեցիններու Պետերուն մտահոգութիւնը՝ վերջ մը գնելու Քրիստոնէական Եկեղեցւոյ բաժնուած այս վիճակին եւ դայն աւելի գորացնելու՝ այսօրուայ փոթորկալից աշխարհի ալիքներուն գիտաց։

**Մ Ի Ա Յ Ե Ա Լ Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն  
Պ Օ Ղ Ա Ս Զ -Ի Ե Խ Վ Ա Զ Գ Է Ն Ա -Ի**

**Պօղոս Զ,** Հռոմի Եպիսկոպոս, Պապ Կաթոլիկ Եկեղեցին եւ Վազգէն Ա, Կաթողիկոս եւ Մայրաքոյն Պատրիարք Ամենայն Հայոց, գոհութիւն կու տան Տիրոջ որ տուաւ իրենց միասին աղօքելու առիթը, իրարու հանդիպելու և խաղաղութեան սուրբ ողջունի համբուրուելու, մանաւանդ այս օրերուն, երբ կը պատրաստուի մեծ տօնը Ս. Հոգիին Գալուստին՝ Առաքեալներուն:

Գիտակից՝ հովիւի իրենց պարտականութիւններուն, անոնք իրաւել կը կարդան բոլոր քրիստոնեաններուն, մանաւանդ Կաթոլիկ եւ Հայաստաննայց Եկեղեցիններուն, աւելի մեծ հաւատարմութեամբ պատասխանելու Ս. Հոգիի հոչին, որ կը մզէ զիրենք աւելի խոր միութեան մը, մեր բոլորի Փրկչի կամքին համաձայն եւ ոչ աւելի բեղմնաւոր պիտի ընէ Քըրիստոնեաններու ժառայութիւնը աշխարհին:

Այս միութիւնը չի՛ կրնար իրականանալ եթէ բոլորը, հովիւ եւ հաւատացեալ, չփորձեն նաևնալ զիրար իրավէս: Այս նպատակով, կը քելադրեն աստուածաբաններուն որ միասնարար նուիրաւին ուսումնասիրութեան մը՝ որ ձգուի աւելի խորացնել իրենց ծանօթութիւնը մեր Տիրոջ Ցիստ Քրիստոսի խորհուրդին եւ իրմով եղած յայտնութեան: Հաւատարիմ Առաքեալներով եւ հայրեռակ փոխանցուած աւանդին եւ, միեւնոյն ատեն, զիտակից՝ նոր զարգացումներու ընդմէջէն զնառուած փետոռդ աշխարհի մը պահանջներուն, անոնք կրնան բանալ նոր ուղիներ՝ որոնք կրնան յաղթել տակաւին գոյութիւն ունեցող տարակարծութիւնները եւ առաջնորդել իրենց Եկեղեցինները աւելի կատարեալ միութեան մը, իրենց հաւատին դաւանութեամբ աշխարհին առջեւ: Իրենց կողմէ, Պապը եւ Կաթողիկոսը պիտի փորձեն ամէն կարելիւթիւն՝ բաջալերելու համար այս նիզերը եւ հովուապետի իրենց օրինութիւնը պիտի տան անոնց:

Սակայն այս պրատոււմները կը մնան ամուլ, եթէ արմատ չնետեն ամրող Եկեղեցւոյ լման կեանքին մէջ: Ասոր համար, կը մաղքեն որ զարգանայ աւելի մեղմ գործակցութիւն մը Քրիստոնեական կեանքի կարելի ամէն մարզերուն մէջ: Հասարակաց աղօք-քը, հօգեկան փոխադարձ օգնութիւնը, այսօրուայ աշխարհի հարցերուն գտնելու իրապէս քրիստոնեական լուծումներ՝ քանիզաքին միջոցներ պիտի ըլլան, նպաստող այնքան քաղաքացուած ամբողջական միութեան:

Միասին տարրուած այս պրատոււմը եւ գործակցութիւնը պէտք է հիմնուին հասարակաց քրիստոնեական հաւատի զիտակցութեան եւ հասարակաց քրիստոնեական հաւատի փո-

խաղարձ նանաշողութեան եւ խորհրդական կեանքի, անձերու եւ անոնց Եկեղեցիներու փոխադարձ յարգանքին վրայ: Երէ իրենց ամբողջ սրտով քաջակերել ուզած անշահախնդիր նիգերը ներշնչուին նման ոգիով եւ գործադրութեան վերոյիշեալ կերպով, անոնք վատահ են թէ մշշարտութեան և սիրոյ հոգին պիտի տայ Կարուիկ եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ անդամներուն իրապես քրիստոնէական այն եղբայրութիւնը՝ որ պըտուղն է իր ներգործումին անոնց մէջ:

Նման եղբայրութեան մը անունով է որ Պօղոս Զ Պապը եւ Վազգէն Ա Կարողիկոսը կը բարձրացնեն իրենց ձայնը եւ պաշտօնական կոչ կ'ընեն բոլոր անոնց որ ազդեցութիւն ունին ազգերու եւ ժողովուրդներու կեանքին վրայ, որ նիզ մը ընեն վճուելու եւ գտնենու բոլոր կարելի միջոցները՝ վերջ դնենու համար պատերազմին, ատելութեան, մարմնական եւ հոգեկան բռնութեան, ամէն ննշումի մարդկէն՝ մարդուն: Թող Ան որ մեր խաղաղութիւնն է, լսելի ընէ այս կոչը:

Վատիկանէն, 12 Մայիս 1970

Սրբազն Քահանարապետը Հայոց Հայրապետին ընծայած փառաւոր ընդունելութիւնը կնքելու համար պատրաստած էր անսպասելի տնտեկներ մը. իր հետեւորդ Եկեղեցականներէն մին անդանին վրայ զրաւ առուի մը. Սրբազն Պապը բացա զայն, դուքս Հանեց անկէ սակի սրբատութեածանչ մը եւ ըստ Վեհափառ Կաթողիկոսին: «Իմրեւ յշշատակ անմոռանալի Զեր այս այսելութեան, կը փափաթիմ որ ընդունիք տանիլ Զեր հետ Հայաստանի Առաքեալին» Ս. Բարթողիմէոսի մասունքը. և ու: Հայրապետին, Պատրիարքներուն եւ Հայ Եկեղեցականներուն գէմքերը լուսաւորուեցան սրբախութեան լոյսով մը. բոլորն ալ զգացին թէ որքան' անկեղծ մւ չերմ էր Հրոսոմի Եկեղեցւոց Գետին փափաքը՝ պատուելու Վեհափառ Կաթողիկոսը եւ Երջանկացնելու զայն, բայց մահաւանդ՝ Քրիստոնէական Եկեղեցին վերակադրելու եւ բարձրացնելու իրեւ ամբողջական կառոյց եւ աշտարակ սիրոյ եւ միութեան:

Ս. Պապը, ողջերթի մաղթանքէն ետք, մկան «Հայր Մերը բատինէրէն յեղուով, իսկ յետոյ Հայ Եկեղեցականները արձադանդցին Հայերէնով:

Ս. Պապի մեկնումէն ետք, Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը ուղղուեցան չոգեկառքի կայարանը եւ հրաժեշտ առնելի ետք կարտինալներէն եւ պատպական ներկայացուցիչներէն, մեկնեցան դէպի Վենետիկ: